

## "ԵՐԳԵՐ ՀՈՂԻ ԵՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ"

Հեղինակ՝ ԱԼԵՆԻ ԳԱԼՅԱՆԱՆ

Թթվու ազգայնամոլութեան իբր արդիւնք ամօթալի և նեղմիտ հաշիւներէ շղթայազերծուած քաղաքացիական պատերազմի բացերէն կարմրած կարանչուի սառանչէն է որ զեփիւսի մը պէս կը հնչէ քնորը Ալեքս Գլըճեանի, 1985ին, թէքնօփրէս ապարանէն լոյց աշխարհ եկած հատորի 238 էջերուն ընդմէջէն:

(Տիրող շփոթ և անապահով պայմաններուն մէջ իրենց մտքին և հոգիին ծալքերը տարերկույթին յոյզերու և սիրազեղ զգացումներու ցանցին բացած գրողներ խիզախ փարձ մըն է որ կ'ընեն, անդամ մը ևս ապացուցանելով թէ արտաքին ազգակներ չեն կրնար խամրել մեր էու. Թեան խորը կեանք առնող յուզումներու զունազեղ շամբակները, որոնք սիրելէն ու անոր ոյժէն ու կարմրութենէն ծագում առնող արուեստական ազտակներուն առջև գիտեն ոչ միայն գիմանալ և տեսէ՝ այլին ուսումնաւլ և փաստը տալ աննիւթին գիրակայութեան: Ի վերջոյ, դաշտնիք չէ արուեստին ազերսը անսիրթին՝ այսինքն հետ, ի հեծուկս նիւթին, այսինքն գիտութեան ու անոր սխալ կիրարկումէն ծնունդ առնող բոլոր ժխտական ու կործանարեր երեսոյթներուն:

Ե՞րբ է որ սուրին սպառնալիքն ու թնդանօթին հոնդիւնը կրցած են կառացնել թափը Հայուն ստեղծաբար մտքին ու գրչին:

Կարճ այս գրութեան այսքան երկար մուտքէն (յառաջարանէն՝ եթէ կ'ուզէք) ետք, մեր մտքին աչքերը դարձնենք խնդրոյ տարերկայ հատորին, որ կը բաղկանայ երկու մտարերէ՝ ստանաւոր և արձակ: Զանց կ'ընենք խօսիլ երկրորդին մասին, քանի որ այդ էջերը (թիւով 90) չեն պատկանիր Հայ Գրականութեան:

Հաւանաբար մնձ ըլլայ զարմանքը ընթերցողին, երբ յայտնենք թէ Գլըճեան, որուն կեանքի տարիներուն թիւը կը կենայ ընդմէջ 80ին և 90ին (ծնունդ է Զորք Մարզպանի (Մարզուանի<sup>Բ</sup>) Օճախլը գիւղը), վաղ երիտասարդութեան հաստատուած է Աժերիկա, ուր լոյց ընծայած է իր առա-

ջին քերթողազիբը կէս դար առաջ և անկէ ետք Բ. Նուրիկեանի հիմնած հետո Գիրշի էջերէն խօսած է Հոյ գրասէք հասարակութեան:

Վերևի մեր ըստածները կը պահեն իրենց ոյժն ու արձէքը, քանի որ ուշագրաւ երեսոյթ մը կը մատնանշեն մեր հանրային կեանքին մէջ և ոչինչ կը կորուցնեն իրենց թարմութենէն, թէ իսկ աղերս մը չունենան գրախօսուող հատուրին հետ: Այլ ողբերգութիւն, երբ համագոյքի մտենէն հարուստ երկրի քաղաքացին իրենց մտքին և սոգիին ծալքը մը, հանրութեան մատչելի դարձնելու համար իր մտքի ու հոգիի ճիգերուն ու սգորումներուն արդասիքը:

Թիւով զաթուունելից տաղաչափեալ իր կտորներէն որեւէ մէկը արտագրելու կամ վերլուծնելու ու ու ամուլ աշխատանքը կը խնայիմ ևս ինծի: Բառերը անթերի քով քովի շարելու չափ իր լեզուն սորված ունէ Հայ պիտի կրնար տալ իր տուածը, եթէ երբեք ունենար ասիթն ու տրամադրութիւնը իր խոհերն ու զգայնութիւնները գասաւորելու (չեմ ըստ յզկելու կամ գունաւորելու) ու միամիտ հաւատքը՝ ընթերցողներ որսալու:

Կը բաւականանանք հատորէն արտագրելով պատահաբար քաղուած ինքնահնար (շըսելու համար այլանդակ կամ անձունի) քանի մը բառեր արնակալ էջ 54, բափուր էջ 55, նոզած էջ 63:

Կ'ընդունինք թէ գերեզմանի զահանգագին խորհուրդէն բանուած քերթողը ունենայ իրաւունքը յաւերժացած տեսնելու իր անունն ու յիշատակը: Բայց կը խորհինք թէ այդ յիշատակը պիտի ըլլայ աւելի պայծառ ու անթառամ, եթէ հեղինակը իր չունեցած մտաւոր գանձին փախարէն իր նիւթական գանձը ծառայեցնէր այդ նպատակին: Աւելի բաց խօսելով, եթէ մեկնասը գառնար գրական իրաւ (գրծածելով Օշականի սիրած բառը) արժէքով համարի մը հրատարակութեան կամ հոգաբ կրթաթոշակը համալսարանական օժառուած ուստանողի մը:

Նկատի առած իր տարիքը՝ ոչինչ կրնանք մաղթել Պր. Գլըճեանին:

Գ. ՃԱՐՏԱՐ